

# Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Ց

Վեցերորդ Տարի

Թիի 3

15 Մայիս 1895

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԺԲ- ԱՌԱՔԵԼՈՑ

ԿԱՄ

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ

ԵՐԿՈՏԱՍՍՆ ԱՌԱՔԵԼՈՎՔ Դ Ի ՀԵԹԱՆՈՍՍ

Շարունակութիւն (\*)

ԺԵ. 1. Արդ ձեռնադրեցէք ձեզ տեսուչս եւ սարկաւազունս արժանիս Տեառն, արս ցածունս եւ անարժամանէրս եւ ճշմարիտս եւ փորձեալս.

ԺԵ. Տերունի ատուրց պատարագաց համար պաշտօնեից ընտրութիւնն եւ ՚ի հաւատացելոց ատ նոսա պատիւն, 1—3. Դ ժողովի կատարելիք յանդիմանութիւնք, եւ ոչք ոմանք խտելիք. 4 — 5: Կիրակեից ժողովոյն համար հարկատու աղօթք եւ ողորմութիւնք ըստ անտարանիւն, 6:

1. *Ձեռնադրեցէք*. — Ըստ ընտրութեանն եւ ընծայման. *Ձեշ*. — Խրարանջիւր Եկեղեցի պիտի կատարէ իր Եւրօկոյնայ եւ Սուրբապօս ընտրութիւնն. սոյն կրկին բառերն կը տես-

(\*) Տես Պարիսը 2. Տարի Դիւ 2:

2. *Ձի պաշտեսցեն ձեզ եւ նոքա զպաշտօն մարգարէից եւ վարդապետաց:*

3. *Մի զանգանիցէք զնոքօք, զի նոքա են պատուեալքն ձեր մարգարէիւք եւ վարդապետօք:*

ենմք Փիլիպ. Ա. 1. *Եպիսկոպոսակցօք եւ Սարկաւաթօք:* Ա. Տիմոթ. Գ. 2. մինչեւ. 13: Նոյնպէս բաղդատե՝ Գործք. Ա. 20. ԺԿ. 22. յորս կարգեն Առաքեալք ըստ բաղարաց բաղարաց երիցունս (Եպիսկոպոսունս), Սարկաւագունս: Դարձեալ Տիտուսի Ա. 5, 7. Գործք. Ի. 17, 28: Պետրոս Ա. բուդք Ե. 1. 2. կ'ըսէ. *Ձերէջոնս այսուհետեւ աղաչեմ իբրեւ երէցակից . . . արձեռնէք որ ՚ի յեւ հօգոր է Ասորոսնայ. վերահացոս լինելէ Այս յիշատակութիւննէրեն կ'երեսի յախնական Եկեղեցոյ դեռ, ես անորոշ կամ տարտամ լեզուն, որով Եպիսկոպոս կամ Տեսուչ կամ Վերահացոս կամ Երէջ ընդարձակ իմաստիւ գործածուած են: Ձի շողկապն յայտնի ցոյց կուտայ Եպիսկոպոսաց եւ Սարկաւագաց պաշտօնն ՚ի ժողովս կիրակիից, յորում պատարագն կը մատչէր: Նախագանն Երիցամբ շրջապատեալ Փրկչին՝ Յիսուսի ընթրեաց յիշատակն կը կատարէր: Արժանիս Տեսուչ. — տես առաջուան գՊատարագն արժանի Տեսուչ կոչումն. որով բաղդատութիւն կայ ընդ իրեարս:*

2. *Եւ նոքա.*—Այսիքն՝ բաց ի սեղանոյն խորհրդէն նաև մարգարէից եւ վարդապետաց պաշտօնն կատարել. առ այդ կը հրամայէ, Արս արժանիս Տեսուչ ընտրել. Առաքեալն Ա. Կորնթք. ԺԴ. 3. կ'ըսէ. — *Որ մարգարէանայն, մարդկան իօսի շինուելեան եւ միջնաբնէան եւ սփոփուելեան. դարձեալ Անդ, 31. Բանչի կարօղ էտ ամենէին թ ըսոր միջէ մարգարէանալ, զի ամենէեան սասանիցեն եւ ամենէեան միջնաբնէանցեն: Նորածին Եկեղեցոյ մեջ Հոգւոյն շնորհքըն ամենայն հաստացելոց առհասարակ էին, եւ սակայն Առաքեալն նոյն տեղ ԺԲ, 29, կ'ըսէ. Մէնէ ամենէին արտակալ լցեն, մէնէ ամենէին մարգարէ՞ լցեն, մէնէ ամենէին վարդապետ՞ լցեն: Համեմատե Եփես. Գ. 11. յորմէ կը հասկացուի՝ որ մարգարեական ընդհանուր շնորհքէն զատ կար նաեւ յատուկ մարգարեից դաս մը, նման հնոյն: Նոր ուխտին մարգարեից բունոյն մեջ է Մկրտիչն Յովն. տես Մտք. Ի, 26. եւ նոյն իսկ Փրկիչն մեր, Մատք. Ի. 46: Գործք ԺԱ. 27. յերուսաղեմէ յԱնտիոք Եկող մարգարէքն՝ Յուդայ եւ Սիդայ: Դարձեալ Գործք, ԺԵ. 32.*

3. *Մի՛ զանգանիցէք զնոքօք.* — Վասն զի Մարգարեից եւ

4. Յանդիմանեցէք զմիմեանս մի՛ բարկութեամբ այլ խաղաղութեամբ. որպէս կայ յաւետարանի անդ:

5. Եւ ընդ ամենայն վրիպելոյ առ այլ՝ մի՛ ոք խօսեսցի եւ մի՛ լուիցի ՚ի ձեզ մինչեւ ապաշաւեսցէ:

6. Զաղօթս ձեր եւ զողորմութիւն եւ զամենայն զգործս այնպէս արարէք՝ որպէս կայ յաւետարանի անդ Տեառն մերոյ:

Վարդապետաց համահաւասար պատուեալք են յաստուածուստ:

4. Յանդիմանեցէ՛ք զմիմեանս. — Վարդապետարանիս ժ.Գ. 2. նախ քան զհացին բեկումն պահանջած պայմանն է. իսկ եղանակն յանդիմանութեան կ'երեւի Յովհաննոս Առեւտ. Ը. 2. 3. Են՛ն ՚ի գոհարն . . . աճին առ նա գպիւրտն և տահանայակերտն և գարնեցիք՝ կեն յի շէքանեալ ՚ի շնոմեան. և կայոսցեալ շնա առաջի, եւ այլն. ապա ամբաստանութիւնն: ՚ի ժողովի խոստովան յինեկին եղբարք զմեզս եւ նաեւ այլք կը յանդիմանեին զիրենք. տես Ա. Տիմոթ. Ե. 20. 24. Իսկ որ յեղանշենն՝ առաջի ամենեցուն յանդիմանեա, զի և այլն երկնցեն: . . . Են՛ն հարդտ՝ որոց յիւր յայտնի են . . . : Վարդապետարանս կը պահանջէ՛ մի՛ բարկութեամբ այլ խաղաղութեամբ յանդիմանել: Որպէս կայ յաւետարանի. — Մտր. Ժ.Ը, 15—18, 21—35:

5. Ընդ ամենայն. — Հացին բեկումեն առաջ պահանջուած երկրորդ պայմանին կը վերաբերի, հաշտութեան ընդ ընկերն: Տես Յովն. Թ. 22 եւ համեմատե ժ.Բ. 42. Ժ.Զ. 2. յորս ՚ի ժողովոյն վտարումն կը կարդացուի. Ելանե՛ւ, հանե՛ւ, ՚ի ժողովոցոց:

6. Զողորմութեան. — Նոյնն կը կարդանք Մատթ. Զ 1. 2. 3. 4. Դուկ. ԺԱ. 41. ԺԲ, 33. Գործք. Գ. 2. 3. 10. Թ. 36. Ժ. 2. 4. 31. ԻԳ. 17: Զեռագրաց ոմանք Մատթ. Զ. 1. ոգորմութեան կը կարդան շարտարութեան, ճշդագոյն եւս իմաստիւ. ըստ որում՝ զարդարութեան տուրս խնդրէ Աստուած. Եկեղեցոյ նախնական ժամանակեն աղքատաց համար ողորմութիւն կը հաւարուէր կիրակի օրերն, որ է Միաշաբաթին: Տես Բ. Կորնթք. Ը. 12. եւ Ա. Կորնթք. ԺԶ. 2. Ըստ իւրաքանչիւր յաշտութեան իւրաքանչիւր ու ՚ի յենչ անչեն իւրում գունչեսցէ՛ որ էն և յաղակեսցէ. զի յի՛ յարժամ գայցեմ յայնժամ հաշտութեան լինիցին: Տեստուղիանոս զատագովականին 1, Թ գլուխ, եւ Ս. Յուստինոս Ա. Կէ, կիրակեկից հաւարեալ ողորմութեանց հաւատացելոց նախագահին՝ յանձնուիլն կը յիշատակեն, որով՝ որքոց, այբեաց, հիւանդաց, բան-

ԺԶ. 1. Սկեցէք վանն կենաց ձերոց. մի շիջցին ճրագունք ձեր եւ մի լուծցին մէջք ձեր. այլ լերուք պատրաստք, զի ոչ գիտէք զժամն յորում Տէր մեր եկեսցէ:

2. Ժողովեցարուք ստէպ խնդրել զպատշաճն անձանց ձերոց.

Կարգաց, հերոց՝ կը նպաստեին: Զաղջնս. — Զոր Յուստինոս յաճախ կից կը դնէ հոհոթեան. կիրակեկից աղօթքն էին ՚ի հաւատացելոց կատարեալք. յորում գլխաւորն էր Տէրանին՝ Հայր Բեր: Զմեայն շքործս. — Այսինքն՝ նախ գտարքս, որով Փրկչին Ընթրիքն կը գեկուցանէ. յայտնի է յաշորդ բանէն՝ որպէս կայ յաւերարանի. տես Մատթ. ԻԶ, 26. Եւ մնչդեւ որպէն նոսա՝ առ Յիսուս հաց. եւայլն:

ԺԶ. Ամբողջ այս գրուխս Աւետարանին խօսքն է աշխարհիս վերջին օրերուն կատարածին վրայ. տես Աւետ. Մատթեի ԻԴ, ԻԵ: 1—3. Յիսուսի երկրորդ գալստեան սպասել արքնութեամբ: 4—5. Բարուց ապականութիւն եւ մարգարեութիւն կատարածին: 6—9. Նեոնին գայուստն կամ յայտնութիւն. նշանք եւ արուեստք եւ բազմաց գայրակողումն: 10—12. Նշանք ճըշմարտութեան եւ Յիսուսի երկրորդ գայուստն:

1. Կենաց. երէք անգամ մատենկանս մէջ տոյն բառն կը տեսնենք.— Կենտ յաւիտենական ըսել է աստ: Ինչպէս յայտնի է՝ գլխոյս վարդապետածն Աւետարանաց խօսքն է. որպէս զի դիւրաւ համեմատուի՝ Մատթեի ԻԴ 31 համարէն յետոյ ԻԵ 31 համարն ընթեռնուի. եւ միջանկեալքն՝ օրինակներ են հսկման եւ արքնութեան՝ զոր Փրկիչն Յիսուս յառաջ կը բերէ: Ճշբարձրեմք, տես յԱւետարանի անդ՝ իմաստունն եւ յիմար կուսանաց յսպարքն: Պարբերութեամբ՝ «զի ոչ գիտէք յորում պահու Տէր (Յիսուս) եկեսցէ», մահուան պատրաստ գտնուիլ, ըստ իմաստուն կուսանաց: 1—3 կոչումն է յաստեացս. իսկ 4 եւ յաշորդքն՝ աշխարհիս կատարածին համար, այսինքն Բրիստոսի երկրորդ գալստեան:

2. Ստէպ ժողովեցարուք. — Յեօքնեկի՝ Դ եւ Զ օրերն, (չորսերշաբթի եւ Ուրբաթ), որք Աստուրք Հոհոթեան կամ Պահ է կուչին, եւ ՚ի կիրակեկի՝ որ է Տէրանին կամ Օր Տէրան, ժողովելն՝ բաւական կրնայ համարուիլ ՚ի լրումն պատուիրանիս: Տէրտուրիանուս ատեն եւ գուցէ քէ շատ յառաջ իսկ՝ Հսկման օրերուն Ժողովն ազատ էր: Առարեալն առ Եբրայեցիս Ժ, 25

3. Ձի ոչ ինչ օղտիցի ձեզ ամենայն ժամանակ հաւատոց ձերոց՝ եթէ ոչ 'ի հուսկ պահուն իցէք կատարելք:

4. Ձի 'ի վերջին աւուրս բազմասցին տեսանօղք սուտք եւ մօրրեցուցիչք եւ փոխեսցին գառինք 'ի գալլս, եւ սէր փոխեսցի յատելութիւն.

5. Եւ բազմանալով անօրէնութեան ատեսցին 'ի միմեանց եւ հալածեսցին եւ մատնեսցին:

6. Եւ յայնժամ երեւեսցի աշխարհախաբն (նէն) որպէս օրդի Աստուծոյ եւ արասցէ նշանս եւ արուեսաս:

7. Եւ երկիր տացի 'ի ձեռս նորա եւ արասցէ անօրէնութիւն ոչ եղեալ յաւիտենից ամենեւին:

---

կ'ըսէ, Մէ' Բողոքո՞ւ գժողո՞ւն Բիւննց, որպէս և սօ՞ւր էն ո՞մնէ. այլ Տրէխարեացո՞ւ, և այնչա՞ք ևս առասել' որչա՞ք պէսանիցէ՞ գօրն Տրէյ-եալ: Չպարզա՞ծն. այսիմքն զվայելու՞ցն, զպարտս Քրիստոնէի. զոր Առաքեալք պարզած են իրենց բոլրով:

4. 'ի վերջին աւուրս. — Կարծես վարդապետարանիս այս խօսքին պինարկ մ'է Յուդայի 17, 18, Բայց դո՞ւստ «երելի՞» յէշ-ցէ՞ գլխա՞նսաց բանս զԱռատելոցն Տէառն Տրոյ Յէսասէ: Քրէստոնէ. զի առէն յեղ էլէ 'ի յեպին ժամանակս եղիցին մարդք արհամարհօղք. էրէնէալ՝ ըստ էրեանց ամպարչաբանցն զանկալեանց: Բ. Պետրոսի Գ, 2, 3. Թէ՛ղէ (յեղ) զյարազագոյն ասացեալ պարգամս 'ի սրբոց մարգարէից և յառատելոցն յերոց, զպարտերս Տէառն և Փրկչին: Բայց զայս նախ գիտա՞լի՞՞ զի յառաքս յեպինս եկեսցեն արհամարհօղք՝ այպա-նօղք, որ ըստ էրեանց զանկալեանց գնացեն: Դարձեալ եփես. Գ, 19: 'ի սոսա նշանակեալ մարգարէքն՝ նորոց կուսկացն են. տես վարդապետարանիս ԺԳ և ժանօրութիւնքն: Տես դարձեալ յաջորդ բառերուն համար Բ, Պետր. Գ, 4. Եսայն. Փոխեալցն կրանորակերայ, ոչխարէն 'ի գայլս, տես Գործք Ի, 29:

5. Արեւոցն Եսայն. տես Յովն. Աւետ. Ժ, 12. համեմատե Մատթ. Ժ, 16:

6. Աշխարհախաբ՝ (Kosmoplános) Նեոն է, զաշխարհ պատրօղ, մոլորեցուցիչ: Տես Յայտն. ԺԲ, 9. համ. Ղուկ. Ժ, 18. Մննդ. Գ, 1, 4, 5. Պաղոսի առ. Բ. Թեսաղ. Բ. գլուխն Նեոն մանրանկարն է. տես նաեւ եփես, Ե, 6. Եսայի ԺԱ, 4:

7. Անօրէնութեան. — Տես Բ. Պետր. Գ, 3. Բ. Տիմոթ. Գ, 1 . .

8. Յայնժամ եկեսցէ ազգ մարդկան 'ի հուր փորձութեան  
և գայթակղեսցին բազումք և կորիցեն.

9. Եւ որք համբերեսցենն 'ի հաւատս՝ նորա կեցցեն 'ի  
նորովելոյ անտի յայնմանէ:

10. Եւ յայնժամ երեւեսցին նշանք ճշմարտութեան, առա-  
ջին նշան բանալոյ յերկինս, ապա նշան ձայնի փողոյ, և եր-  
րորդ յարութիւն մեռելոց.

11. Ոչ ամենեցուն, այլ որպէս ասացաւ՝ Եկեսցէ Տէր և  
ամենայն սուրբք ընդ նմա:

12. Յայնժամ տեսցէ աշխարհ զՏէր եկեալ 'ի վերայ ամ-  
պոց երկնից:

---

8. 'Ի հուր փորձութեան. տես Բ. Պետր. Գ, 10:

9. Որք համբերեսցենն կեցցեն. Տես Մատթ. Ժ, 22. համ. Անդ  
ԻԿ. 13: Յայտ. ԻԲ, 3. Մատթ. ԻԶ, 74: Ա. Թեսաղ. Ե—Բ. Թե-  
սաղ, Բ. Որով կը տեսնուի զի վարդապետարանս հետեւողու-  
քիւն չի, այլ նոյն իմաստքն կը լուսաբանէ. իսկ համընթաց  
քայլն չառարկուի, զի նիւրոյն նոյնութեան արդիւնքն է:

10. Նշանք ճշմարտութեան. հակառակն է ստույգեան նշանն,  
զորմէ տես Պաւղոսի Բ. Թեսաղ. Բ, 9: Բանալոյ հակառակն է  
էփէլ այսինքն պարզելոյ, պարձելոյ, որոյ հակառակն է ճաւարելոյ,  
մէփէլ Տես Եբր. Ա, 12. Դարձեալ Ա. Թեսաղ. Գ, 15. Եւ  
Գործք Ա, 1. Մատթ. ԻԿ, 31:

11. Ոչ ամենեցուն, Չարարիս Մարգարէին խօսքն է. ԺԴ,  
1—7. յորում Յիսուսի երկրորդ գալուստն կը նախաբանէ: Յա-  
մբէն կրկնակի է մին՝ 'ի մեռելոց յառնել, Եւ երկրորդն  
Փրկչին Յիսուսի ընդառաջել ամպոց մէջ: Տես Պաւղոսի Ա.  
Թեսաղ. Գ, 15, 16. Եւայլն:

12. Աշխարհ, այսինքն՝ որք ոչ են ընդ Տեսուց. Եփէլ, տես  
Գործք Ա, 11. համ. Յովն. ԺԲ, 26. ԺԴ. 3—ԺԷ, 24:

## ԼՈՒԾՄՈՒՆՔ

Ա.

Փրկչին առ Ս. Պետրոս եւ առ հասարակ Առաքելոց Օրենքն տալուն հին պատկեր մը. եւ Ս. Մատթէի Առետարանէն հատուած մը:

Մատթէի վերջին զխոյն մէջ նկարագրուած Ս. Երկոտասանից ընդ ամենայն տեղիս առաքելութիւնն՝ քրիստոնէական ամենազգի յիշատակարաններու մէջ պատկերացած կը տեսնեմք. Տաճարք՝ Դամբարանք՝ Անօթք՝ կրկնած են յաճախ նոյն նկարն. նախ Փիլիպպոս Պուռնարողի իր Ապակեաց Չ տախտակ Ա. Թուովն՝ մեծազին սկահակի մը զողին սոյնզունակ նկարն արդարեց. իսկ նոյն նման պատկերի մը վերջին տպադիրն ըրաւ ապա Ժամանակաւ Հ. Կարուչի Գրիստոնէական արուեստի ՃՁ տախտակին Տ Թուովն, շատ աւելի ճշգրտաման. Պատկերիս մէջ Յիսուս լերան մը վրայ է, որոյ կողից վրայէն եօթն ալեձեւով զեա կ'ընթանայ. զիտողին աջ կողմն է Ս. Պետրոս, որ յարգանօք ծռելով Փրկչին ձեռքէն քղանցքին մէջ կ'ընդունի բաց զիրք մը: Մատենական վրայ գրուած է ՏէՐ, որ միւս յիշատակարանաց վրայ տեսնուածին նման ակնարկ մ'է ծանօթ խօսքին,

### ՏԷՐ ՕՐԷՆՍ ՏԱՅ.

Կ'երեւի թէ Կեօարաց ձեռքէն նահանգապետութեան իշխանութեան Օրէնքն ընդունելու ձեւն այս էր 'ի հսումն Ս. Պետրոս ուսոյ վրայ Սաչն ունի: Դիտողին ձախ կողմն է Ս. Պաւղոս խօսելու կերպարանաւ, կոնակն արմաւենի մը՝ վրան փիւնիկ հաւ մը թառած: Երկրորդ բաժանման մը մէջ՝ առաջնոյն տակ վերի կողմը գրուած է,

### ԵՐՈՒՍԱՂԷ—ՅՈՐԴԱՆԷՍ—ԲԵԹԴԷ.

այս արձանագրին տակ՝ մէջտեղ, լերան մը վրայ ուսկից չորս առուակներ կը բխեն՝ խոյ մը կայ, առ որ դարձուցած են աչքն կրկին նկարուած քաղաքներէ ելլող վեց մաքիքն. կրկին քաղաքներն են Երուսաղէմ եւ Բեթղեհէմ: Մաքեաց զխուռն վրայ լուսաւոր լեզուներ կան. որով միլատութենէն յետոյ ընդունուած Հողոյն հնարքն կը յայտնուի: Նկարն պակասաւոր է աստ, աջ եւ ձախ միւս Առաքեալներն՝ ինչպէս որ տաճարաց կոնքերուն եւ Դամբարանաց մէջ կ'երեւին, չկան աստէն: Իրա-

ւացի թուի մեղ Հ.Կարուչչի կարծիքն, որուն հաւանական խօսքն է՝ թէ այս նկարն Տաճարաց Սրբաբանին զմեթն զարդարելու կը ծառայէր. իր ընդարձակ նիւթովն՝ տարածուն վայր պահանջելով. մինչ սկահակաց խորն անհնարին էր ամփոփելն իսկ զայդ. Մինչեւ ցարդ ծանօթ եկեղեցական կճանկարներէ եւ որմանկարներէ աւելի հին ըլլալով մեր սկահակն՝ կրնամք ապահովապէս պնդել թէ կորսուած կամ անծանօթ հնազոյն նկարներէ օրինակութիւն մ'է այս, մինչեւ չորրորդ դարուն սկիզբն յառաջ երթալով. Այս ենթադրութիւն այլ եւս հաստատ ճշմարտութիւն մ'է Պրիսկիլեայ գերեզմանաց նկարակերտ պատկերին յայտնութեամբն. (Տես. Bull. di Arch. Christ. 1887, տախտակ է.) յորում Տէրն բաց մատեան մը կուտայ Պետրոսի եւ աջն դէպ 'ի Պաւղոս ձղած է, որոյ ձեռաց մէջ ծրարեալ գիրք մը կայ. Պատկերին այս կարեւոր մասն նախնական ժամանակի դործ է, իսկ մնացածն՝ ինչպէս որ մեր սկահակաւ տեսանք՝ յաջորդ դարերու յաւելուածն. Հնար է որ պատկերին այդ հիմնական մասն չորրորդ դարէն շատ աւելի առաջ ժամանակաց ծնունդ ըլլայ, եւ այն ատենէն կամաց կամաց ընդարձակուած:

Պունսարողի շատ իմաստուն խորհրդով ըսաւ՝ թէ այդ սկահակն կամ բաժակն որոյ վրայ խօսեցանք՝ մկրտութենէ յետոյ Քրիստոնէից սովորական եղած հացկերութիւն միայն սեպհական դաւաթն պիտի ըլլայ. (տես Նազիրանդացի, ներքող. Խ 'ի Մկրտութիւնն). Տեղ տեղ Քրիստոնեայ տաճարաց Մկրտարանին մօտ կոչունքի նուիրեալ սենեակ մը կար. ինչպէս կը վկայէ նաեւ Յովհաննէս Սարկաւագ, (ոչ մերն), (Giovanni Diacono, le vite dei Vescovi di Napoli) Վինկենտիոսի վարուց մէջ. Այսպէս ուրեմն ինչպէս որ Հեթանոսք ամեն տարի իրենց ըստ մարմնոց ծննդեան տարեդարձն կը կատարէին խրախճանութեամբ եւ կոչունքներով՝ Քրիստոնեայք ալ իրենց ըստ հոգւոյ ծննդեան տարեկանն ամ ըստ ամէ ուրախութեամբ կը կատարէին. Այդ հանդէսներու ժամանակ Հաւատացելոց բարեսպաշտութիւնն նոյն նուիրական Խորհրդոյն տեսարանն եւ յուշն աչքի առջեւ ունենալու համար՝ բաժակներն այդ պատկերներով կը նկարէր. Տէ Ռոսսի պղնձի նաւաձեւ սքանչելի ջահին վրայ խօսելով՝ որ Կելիոսի վրայ Վալերիոսի տան մէջ զմտուեցաւ, նոյն մտօք կը խորհի, եւ առ Վալերիոս Խստակրօն նուիրեալ մկրտութեան ընծայ կը համարի, (տես Bull. di Arch. Crist. 1887, էջ 26). Զահին վրայի արձանագիրն է,

**ՏԷՐ ՕՐԷՆՍ ՏԱՅ ՎԱԼԵՐԻՈՍԻ ԽՍՏԱԿՐՕՆԻ,**

զոր մեք աւելի յետագայ ժամանակաց զրութիւն կը համարիմք:

Տերտուղիանոս քրիստոնէական վարդապետութեան ուսմամբ մարզող Երախայից վրայ խօսելով կ'ըսէ, Ընկալեալ 'ի տէրունի պատուիրանն, այս՝ նախկին խօսքէն աւելի հին է, զոր պիտի յիշեմք ապա: Առաքելոց Վարդապետութիւնն կենաց ճանապարհին պատուէրն այսպէս կը վերջացունէ. Մի՛ բողոքես զպատուիրանս Տեառն, այլ պահեսցես զոր ընկալար: Զպատուիրանս Տեառն խօսքն զրեթէ նոյն է տէրունի պատուիրանին հետ զոր յիշեց Տերտուղիանոս, այդ պատուիրանք ամեն քրիստոնէութեան փափաքողաց կը տրուէր եւ կը մարդուէր յայդ Պատուիրանք բանն առանձինն յոգնակի՝ Փրկչին բերնէն կը լըսուի Տասնաբանտայ պատուիրանն իմացունելով, Պատուիրանք Տեառն՝ նոր Տասնաբանտայն է, նոր օրինաց պատուիրանն: Վարդապետարանիս մէջ մի միայն այդ պատուիրանաց վրայ չխօսելով իր վերնադիրն աւելի ընդարձակ բառիւ ընտրեց կոչել, վարդապետութիւն, յորում լրովին պարուրուած է ամբողջութեան իմաստն:

Վարդապետարանիս քրիստոնէական եօթնեկին երեք օրերուն վրայ ըսածն զեռ չըննած՝ յիշենք Մատթէի ԻԸ զլսոյն վերջին կրկին համարքն, յորս վերոյիշեալ նկարին զաղափարն կը պարզուի:

Տուաւ ինձ ամենայն իշխանութիւն (իշխանութիւն ոչ զօրութիւն. առաջինն իրաւունքն է, երկրորդն՝ կարողութիւն.) յերկինս եւ յերկրի. (արքայ լինելով երկնից եւ երկրի): Գնացեք այսուհետեւ աշակերտեցեք զամենայն հետնոսս. (Առաքելոց կը հաղորդէ իր իշխանութիւնն): Մկրտեցեք զնոսա յանուն Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ: Ոսուցեք նոցա պահել զամենայն՝ որ ինչ պատուիրեցի ձեզ: Աշակերտեցեք նոր կտակարանին մէջ հաղուաղէս է. իմաստն է՝ աշակերտել, ուսուցանել: Ինչպէս որ Տէր Յիսուս՝ Պետրոսի՝ Անդրէի եւ այլ Առաքելոց ըբաւ, նոյն եւ նոքա յաջորդաբար, Փրկադործութեան պտուղքն բաղմապատկելով. որոյ Գրիստոս ինքնին առաջին Առաքելոյն եղաւ, Որպէս առաքեաց զիս Հայր՝ եւ ես առաքել զձեզ. եւ նոյնպէս պիտի մնայ միշտ մինչեւ 'ի կատարած աշխարհի, եւ անաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն անուրս, մինչեւ 'ի կատարած աշխարհի: Որով Առաքելոց տեսանելի իշխանութիւնն՝ Փրկչին անտեսանելի իշխանութեանէն կ'ընդունի բո-

լոր գորութիւնն: Ինչպէս Ս. Ղուկաս Գործոց Բ. 47, կարծեմք թէ Գոհութեան ակնարկելով՝ այսպէս կը վերջացունէ. Եւ Տէր յաւելոյր 'ի փրկեալսն հանապագօր 'ի նոյն. եւ Անդ, 41, եւ յաւելան յառուր յայնմիկ. այնպէս զի Փրկիչն իր աներեւոյթ ներկայութեամբն 'ի Հաղորդութեան՝ իր քով խմբած փոքրիկ հօան զոր 'ի տեսանելի ներկայութեանն կազմած էր, օրէ օր յաւելոյր, ինքն իր ձեռք, Նոյն զլսոյն 39, Ս. Պետրոս կ'ըսէ Զի ձեզ եմ աւետիքս եւ որդոց ձերոց եւ ամենայն հետաւորաց զորս կոչեսցէ Տէր Աստուած մեր. այսպէս Բրիտանոս Յիսուս ինքնին կը գործէր, ինքն էր զՀաւատացեալս կոչողն եւ յինքն կցողն:

Մեր նպատակին աւելի նպաստաւոր է Մատթէի յիշեալ հատուածին մէջէն 'ի Տեառնէ Առաքելոց հրամայուած քարոզութեան նիւթն որոշել: Տէրն մեր կը հրամայէ Առաքելոց՝ Ա. Աշակերտեցէք զամենայն հետեւողս, մկրտեցէք զնոսա. եւ այն. Բ. Ուսուցէք նոցա պահել զամենայն որ ինչ պատուիրեցի ձեզ: Հոգւոյն գալստենէն վերջ Ս. Պետրոս քարոզեց, ունկնդիրք զըզջալով կը հարցունէին. Զի՞նչ գործեսցուք արք եղբարք. Պետրոս կ'ըսէ Ապաշաւեցէք եւ մկրտեցի իւրաքանչիւր որ 'ի ձեզ: Ունկնդիրք արդէն իսկ Հոգւոյն լոյսն ընդունած էին՝ որով զիզջն սկսաւ: Ապաշաւեցէք համառօտ բառն՝ մկրտութեան պատշաճադոյն պատրաստութիւնն էր, զոր ընդունելով՝ պիտի արժանանային մեծին աւետեաց. այս է եւ ընկալջիք զաւետիս Հոգւոյն սրբայ: Նոյն զլսոյ 40 կը յաւելու. Եւ այլովք բանիւք բազմօք վկայութիւն դնէք, եւ միտքարք զնոսա: Ումանք յօժարութեամբ կ'ընդունին իր խօսքն եւ կը մկրտուին: Նախկին Հաւատացեալք Առաքելոց վարդապետութեան կը հանապագորդէին. Գործոց 42—47, ուր համառօտիւ կը տեսնեմք իրենց կիանքն: Միայն մեր խնդրոյն նպատատար լինելուն համար յիշեմք նոյն հատուածին առաջին տունն մի անգամ եւս. Եւ եին հանապագորդեայք վարդապետութեան Առաքելոցն, եւ հաղորդութեան՝ եւ բեկանելոյ հացին, եւ աղօթից:

(Շարայարելի)

Ս. Վ. Ն.

## Գիտական Զբօսանք

Օգտակար բուջնոց պաշտպանութիւնն

Հետեւեալ յօդուածիկն Գաղղիոյ զանազան նահանգներուն քաղաքաց եւ գիւղից մէջ իբր յայտարարութիւն սլատերուն վրայ կարգացուած է.

Ա. Ճճեաց վնասակարութիւնն. — Մշակութեան կրած վնասն զանազան ճճեաց երեսէն ծանօթ է գիտութեանս Հազարաւոր տեսակներ արագ արագ ծննդաբերութեամբ բազմանալով երկրագործին տքնաջան փութով ձգած սերմերն կ'ուտեն կը փճացունեն:

Պարտէզներու բոյսերն՝ անտառներու ծառերն՝ արտերու ցանն՝ մեծաւ մասամբ այդ մանրիկ եւ շատ եւս անտեսանելի ճճիներուն ճարակն է: Մշակութեան այս երեսէն կրած տարեկան վնասն անշափ է ու անհամար:

Ամեն բոյս իր ուտիչ յատուկ ճճին ունի. սպիտակ որդն, բնդեռի (Hanneton) թրթուրն՝ մշակին բազմաչխատ երկամբ տնկած ու մեծցուցած օգտաշատ ծառոց արմասն կը կրծէ:

Գոթորաճանճն (Cécidomie) արմտեաց ծաղկուռքն կ'ուտէ կը մաչէ:

Փորիջն (Charançon) հատակեր է, սերմը կը փճացունէ, Ոստոստիկն (Altise) նորարողութքն կ'ապականէ:

Խրդաձողբիքն (Courtilière) եւ Յայգաթիքուան (Noctuelle) թրթուրք առհասարակ բուսական արմասներու եւ ճակնդեղի եւ ընդեղինաց թշնամիք են:

Զորեակն (Bruche) մաչի եւ ոսպի, լուսլիայի, եւայլն կըրծիչ են:

Ծաղկատն (Anthonome) խնձորի եւ տանձի ծաղկուռքն կ'ապականէ:

Գրեթէ ամեն թրթուրք ծառոց եւ բոյսերու տերեւներն կ'ուտեն կ'աւերեն:

Գաղղիոյ արեւելեան նահանգներէն միոյն միայն ցորենին տարեկան կրած վնասն զղթորաճանճի թրթուրներէն՝ չորս միլիոն Ֆրանք կը հաշուի. նոյնպէս վայրի կաղամբի տարեկան

իլւանս 7200 Ֆրանքի հաշիւ եղած է. եթէ այդ դարմանուէր՝ 7200 Ֆր. չա՛հ պիտի տար:

Ծաղկաափն աւերիչ թաթերն եթէ հնար ըլլար ջլատել՝ 1888ին խնձորի սոսկալի ջարդն պիտի չհամէր. որու իլւանս միլիոններ կը հաշուէ: Յայգաթիթուան թրթուրներու կրծիչ ա- տամներուն հասուցած իլւանս ճակնդեղի կորստեամբ՝ անցեալ 1893ին՝ անթուելի է:

Բ. Թռչնոց օգուտն. — Այս ապականիչ եւ սոսկալի կեն- դանեակներու ձեռքէն՝ մենք մեղէն հնար չէր դաշտերն ու ար- տերն՝ անտառներն ու պարտէզներն պահպանել, եթէ վերէն չը- համնէր օգնութիւնն: Թռչունք այդ անտեսանելի եւ բիւրաւոր ասպատակաց դէմ՝ ՚ի նպաստ երկրագործութեան զրուած են օդոց մէջ. իրենք կը պահեն մեր կեանքն ու դանձն, մեր ապ- րուստն ու հաճոյականն, այնպէս զի՝ ճշմարիտ է առածն՝ թէ թռչունք առանց մարդոց կրնան ապրիլ, բայց ոչ մարդիկ ա- ռանց թռչնոց:

Առանց թռչնոց ճճիներու կեր է մեր բոլոր ցորենն, դա- լարին, պտուղն, մշակութիւնն առանց թռչնոց կորսուած կամ ջլատեալ վաստակ մ'է: Առանց թռչնոց այդ իլւասակար ճճեաց թիւն անհատնում կը սերէր. ինչ կ'ըլլար վերջն: Բազմացու- նենք, չկոտորենք մեր եւ գիտութեան բարեկամ անմեղ ճա- գուկներն, պաշտպանենք զիրենք եւ բազմացունենք, յօգուտ մեզ եւ ՚ի նպաստ մշակութեան:

Գ. Թռչնոց ըրածն. Եթէ մէն մի բոյս իր սեպհական վը- նասիչ ճճին ունի՝ որով կը փճանայ, ունի նաեւ սեպհական պաշտպան թռչնիկն, որով կ'ազատի այդ ապականչաց ձեռքէն: Ճճին զբոյսն չկերած՝ ձաղիկն զճճին կուլ կուտայ:

Բուք (Chouette) եւ բուհճք (Hibou) անթիւ անհամար ման- րաճճիներ կը քաղեն կ'ուտեն:

Կկուս (Coucou) թրթուրն ունի ճարակ:

Երկահաւս (Fauvette) զղթորաճանճի սիրահարն է, կը կլլէ անթիւ քանակաւ ջորեակ եւ Լուիճ (Puceron):

Արտոյտն մարախ եւ թրթուր կը սերէ:

Սարդամազն եւ Սարիկ խղու՛ջի մտով կը սնանին: Տար- մահաւսն արմատոց որդերն եւ ընտանի կենդանեաց ոջիւներն կը ջնջէ:

Կարմրալարն (Chardonneret) եկքանի հունտերն կը կլլէ եւ մշակութեան կը նպաստէ իլւասակար բոյս մը անունզ ընելով:

Հաշուած են որ իւրաքանչիւր մաքարակ (Martinet) օրուան մէջ առ նուազն 540 ճճի անհետ կ'ընէ դաշտերէն. կարմրալանջն օրուան մէջ 400 ճճի բնաջինջ կ'ընէ: Եթէ այս ճճեաց եւ միջատներու բազմաբեղուն վիճակն քննեք՝ փորիչն ցորենահատի մը մէջ 70էն մինչեւ 90 ձու կ'ածէ. Գաղցն (Pyrale) խաղողոյ ողկուզաբեր ծլին մէջ մինչև 130 ձու, ուստի թռչնիկի մը կուլ տուած ճճեաց թուոյն հետ բազմապատկելով այդ թիւն կրնանք հասկընալ ասոնց որչափ նպաստաւոր լինելն երկրագործ մշակին:

Այդ անմեղ ձագուկներն՝ ծառոց կեղեւներն մանր մանր պրպտելով՝ մլասակար ճճեաց ձուքն կը փճացունեն. այդ ձագուց մանրադէտ աչքն կը հսկին բուսականաց ծաղկանց վրայ. վայ եթէ թրթուր կամ ձու ինկած ըլլայ հոն. անխոնջ որսորդներ են դոքա 'ի նպաստ մարդկութեան:

Մեծ է օգուտնին, մեծ է նպաստնին, չզլանանք մեր սլաշտպանութիւնն անմեղ արարածներուն:

Դ. Դպրոցականաց խորհուրդ. — Շատ անգամ զիւղերու մէջ անխղճօրէն կը մեղանչէք այդ խեղճուկ՝ ու անպաշտպան տկար թռչնեկաց դէմ. ձեր լարն՝ թակարդն՝ ցանցն՝ մածուցիկն կը պարզէք. ինչո՞ւ:

Դիտե՛ք որ այնու կը մեղանչէք ձեր ծնողաց, ձեր դաշտերուն, ձեր զիւղին, մանաւանդ թէ ձեր անձին եւ Աստուծոյ դէմ:

Բոյնի ժամանակ դպրոցական արձակուրդն ձեզի փորձութիւն է. կը քաղէք կը քանդէք անխղճօրէն երկնից հետ հազորդ սիրուն թռչնակներու առնն ու տնակ. ինչո՞ւ:

Դուք ալ անոնց նման էիք երբեմն, անմեղ ու անկարօղ. Ինչ կ'ըսէիք եթէ ձեզի դպչէր ոք, կուլայիք. կ'ուզէիք որ չընեն. ինչո՞ւ կ'ընէք այդ խեղճերուն. չէք լսեր անոնց լացն. կը լսէ այս՝ Աստուած:

Ոչ օգուտ կայ եւ ոչ շահ. շատերն չեն ուտուիւ, շատերն շատ շուտ կը մեռնին ձեր ձեռքին մէջ. արդէն իսկ օրինաց հակառակ է այդ. զգուշացէք:

Մշակութեան օգտակար թռչնեկաց տեսակներն՝ որոնք մեր երկիրներու մէջ տարւոյն քանի մ'ամիսներն կ'անցուցնեն՝ 300է աւելի են. զորս ըստ իրենց օգտակարութեանն կրնանք այսպէս դասաւորել.

1. Գլխովին օգտակար թռչունք. այսպէս, որսական թռչունք գիշերայինք, ճճեկերք, մանրոտնեայք, սրակտուցք:

2. Գլխովին վնասակար թռչունք՝ որք զօգտակարս կը ջընջեն եւ մշակութեան եւ հաւերու կը վասեն:

3. Կիսովիմբ օգտակար եւ կէս վնասակար թռչունք. ումանք միայն ունդ կամ պտուղ կ'ուտեն, վնասակար կամ օգտակար, ոմանք ճճի եւ ունդ: Ինչպէս են մեծկտուցքն:

Հաշիւ եղած է որ մի միայն բոյնի մէջէն տարեկան 100 միլիոն ձու կը փճանայ. եթէ այդ չար գործին չմխէր ոք ձեռքըն՝ 100 միլիոն թռչնիկ քանի՛ միլիոններով միլիար վնասակար ճճիներ պիտի ջնջէին, որով մշակութիւնն ծաղկէր պիտի եւ դուր խեղճուկ տղաքներ աւելի կը ջանիկ ծնօղք եւ բարեկեցիկ կեանք պիտի ունենայիք:

**ԳԼԽՈՎԻՆ ՕԳՏԱԿԱՐ ԹՌՉՈՒՆԵՔ.** — Որսական բռնուցք տունջեմայինք. Սարատակ (Buse), իւրաքանչիւրն միջին հաշուով տարեկան 6000 մուկ կը ջնջէ: Որսական բռնուցք գիշերայինք. Բու (chouette), բուխճակ (chat-huant), Գիշերաբու (Effraie), իւրաքանչիւրն օրական 70է մինչեւ 80 կրծօղ կենդանիներ կը ջնջեն. խլուրտ, մուկ, եւայլն:

Ագուաւիք, — ճայեակ (choucas), Որի (Corneille) Կատակ (Rollier), եւայլն, մեծամեծ միջատներու ոխերիմքն կամ սիրողներ են, կատակն միայն մարտիս կ'ուտէ:

Ճնճղիկք.— Ծիծառն, Մաքալուկ, միջատակիր թռչնիկներ են. Խոլամուկն, գիշերային թիթոանց սպառչն Պարիկն (Mésange), Սարեկիկ (Pinson), Ծիկահաւ, Ճախսարեկ (Roitelet), Սորամուտ (Trogodyte), Կարմրալանջ (Roge-goarge), Կարմրատուտն (Rouge-queue), Ծիծառնուկ (Rousserolle), Սոխակ, սնկոց վրայ գտնուած միջատքն եւ ճճին կը քաղեն, թիթոանց ձուն եւ ծիրան կը ջնջեն: Պարիկ մը ինքնին տարեկան 200,000 թրթուր կը փճացունէ:

Վայրի սոխակն (Cul-roux), Գեղին սարիկն (Tarin), Տորդիկն (Verdier), Կտաւաքաղն (Linot), միջատակիրք են:

Կարմրալարն վնասակար բուսոց մանսւանդ եկքանի հատերով կը սնանի:

Խաղտուտիկն (Bergeronnette), Արտոյան, Մարգաց արտոյան (Պիպի) (Pipi), Երգեցիկն (Pouillot), Ճերմակտուտն (Cul-Blanc) Ծեփճաղն (Maçon), Սարեկն, եւայլն, ամենն ալ միջա-

տակեր են, միայն արտոյան երբեմն հատերն ալ կը քաղէ:

Տարմահաւք (Etourneau) ընտանի կենդանեաց վրայի բո-  
տաքն կը ջնջեն:

Դաղրիկք. — Յոպոպն (Huppe) բզէզ եւ որդ կ'ուտէ. Կը-  
կուն, (Coucou), միջառ եւ թրթուր կը սիրէ. Փայտփորն (Pic)  
ծառոց կեղեւին տակէն միջատքն եւ անոնց ձուն կը ժողվէ:

Հաւք. — Կաքաւն (Perdrix), Լորն (Caille), Կատաքն  
(Râle), ճճեօք՝ խղունջով եւ մոլախոտի ունդով կը կերակրին:

Երկայնասրունք. — Կոցար (Bécasse), Աքար (Bécassine),  
Արօրձազ (Courlis), Անձրուձազ (Pluvier), Եղախրիկ (Van-  
neau), ամենազգի որդ եւ թրթուր եւ ճճի կ'ուտեն:

ՎնԱՍՍԿԱՐ ԹՌՉՈՒՆՔ.— Յերեկանաք (Oiseaux de jour)  
Շահին (Autour), Զինկուլ արծուի (Balbuzard), Սարատակ  
վայրի (Buse-patue), Հողմափար (Crécérelle), Բազէ (Faucon),  
Բաչոտ (Émérillon), եւ այլն. ճճեկեր ձագուց եւ հաւուց թջնա-  
միք են:

Յայգահաւք. Արքունի բուէճ (Hibou grand-duc), թռչնե-  
կաց եւ վառեկաց հակառակ:

Ճնճղիք. — Կաչաղակ (Pie) մանր ձագերն կուլ կուտայ:

Հաւք. — Ազաւնի վայրի կամ Հաւփալ (Colomb ramier)  
վարուցանն կ'ուտէ:

ՄԻՋԻՆՔ. — Ամեճակէր ճնճղիք. — Ճնճղուկ, աւելի  
միաս ունի քան օգուտ, վասն զի միջատներէն աւելի հատ ու  
հունտ կ'ըսպատէ, մանաւանդ ցորենահատ եւ պտուղ:

Ազաւ. միջատակեր է եւ վարուցանն կ'եղծանէ:

Կաչաղակն, Անձեղ (Geai), թէ ընտանի կենդանեաց եւ  
թէ ձագուց մեծ միաս կուտան. Սարեկիկն (Bouvreuril), աւելի  
միատակար քան օգտակար. նորածին բողբոջքն կ'ապականէ:  
Հատակէր Հաւք. — Հաւփալիկն (Petit Colombier) վայրի  
տատարակն, Հաւփալն, աւելի օգտակար են. վասն զի անօդուտ  
եւ միասակար բուսոց հատերն կը քաղեն:

Եթէ շատ բազմանան ասոնք՝ մինչեւ միաս տալ մշակու-  
թեան, լաւագոյն է յայնժամ ջնջել այնպիսիքն. սակայն զայդ  
իր տէրն խորհել պիտի եւ ոչ թէ տղայք, որոնց սրաին մէջ  
սողորուելու է բնական կամ բնածին անջնջիկ սկզբունքն  
չվնասել բնաւ:

## Կրօնական—Հնախօսական

### Ս. ԳԻՐԻՔ ԵՒ ԴԵՆԻՄԱԶԴԵԶՆ

Պարսկադէն մատենան՝ զոր հայերէն լեզու զանազան յորջորջմամբ եւ անուններով կնքած է, Պարաքաշ պողպայխն՝ Դենիմազդեզի գիրքն՝ Պարսից քէչին հատորն՝ ծնած է Զանդիկ Աւեստայէ, հին Պարսից մազդեզանց կրօնական մատենէն։ Անցեալ թուերովն Պատկէր համառօտած էր նորին պարունակ կութիւնն Հնդիկ Գրոց վրայ խօսած ժամանակ։

Վերջերս C. de Harlezի համառօտ գրութիւն մը ձեռք անցունելով՝ կրօնական հնախօսական մեծ հմտութեամբ լի՝ ընթերցողաց ուշադրութեան նուիրելի զայն ոչ ինչ անպատշաճ կը համարիմք թարգմանելով։

Նորեկուհներու կարգ մտած է այսօր Ս. Գրոց եւ Քրիստոնէութեան կրօնքն օտար կրօնքներէ սերած համարելն, մանաւանդ ՚ի պարսկականէն։ Ս. Գրոց եւ Աւեստայի մէջ զբառնուած կարծեցեալ նմանութիւնքն իբր ապացոյց կը նկատուին ընդդիմախօսից կողմէ։

Այդ նմանութիւնք՝ զոր Դիրք ըստ հակառակորդաց՝ Պարսկադէն մատենէն քաղած ըլլան, հետեւեալքն են. Աստուածութեան միութիւնն եւ ստեղծագործութիւն. Բանն արարչագործ եւ աստուածային էին ընդ մարդ եւ ընդ Աստուած հաշտարար կանգնիւն. Ս. Հոգին. յարութիւնն եւ հանդերձեալ կեանք. գիււաց եւ հրեշտակաց զոյութիւնն. Խօթն զասք հրեշտակաց վերագոյնք քան զայլս. մարդարէութիւնք եւ երկրաւոր դրախտն։

Քրիստոնէական կրօնից զլիաւոր վարդապետութիւնքն են սոքա. մի առ մի քննեմք այս կէտերն, սկսելով անախ՝ որ բնաւոր անձանօթ է մազդեզանց գենին։

Ա. Բանն արարիչ. — Աւեստա եւ ոչ իսկ երազած է արարչագործ Բանին ծանօթութիւնն. Բանն արարիչ կամ ոչ՝ անծանօթ է այդ գրոց։

Anquetil Աւեստայի թարգմանութեամբն Ենօնէ վերինն

կամ Ահունա վայրն մէջ բերելով հարիւր սքանչելիք կը նուիրէ նմա եւ կը կոչէ Բանն Սակայն այսօր Աւետոյն հասարակաց ծանօթ է եւ Anquetilի մեծապէս վրիպիլն՝ յայտնի: Յիշեմք իր վրիպակ թարգմանութիւնն, «Յաւիտենականն բանն (Wort) է ըստ էութեանն Բարոյն աթոռն հասաւ բանն (Wort), Եւ «նոճէ վերին, գերազանց, զուտ, սուրբ, զործօն, որ նախ քան «գերկինս եւ գերկիր էր»:

«Այս բանն է ստով ծնան սկզբնական լոյսն, սկզբնական ջուրն եւ հուրն առաջին. (Urlicht, Urwasser, Urfeuer), այսինքն է սնամարմին ձեւ մը, մտաւոր կերպարան մը, տարերց ճախրակազմին Աստուք են՝ լուսոյ եւ ջրոյ եւ հրոյ եւ ամենայնի աղբերք»:

«Այս բանն Որմիզդն է, Յաւիտենականին անսահման սերմին ծնունդն է ից անդրանիկն, յաւիտենականին անօթն եւ պայծառութիւն, յառաջխաղաց լոյսն, անչափ, ամենեւին սուրբ կամօք մինչեւ ՚ի ծուծս էութեանն Սկզբնական ջրոյն եւ հրոյն վրասնորդէն յառաջ եկած, Եհորէ մազդեզ անունն» Ահուրա Մազդա, Ապա ընդերկար այդ բանին կատարելութիւնքն կը թուէ, ըստ կարին ջանալով աւետարանական Բանին հետ համաձայն ցուցանել զիւրն. եւ ապա կը յարէ.

«Սկզբնական բանն (Urwort) Ահունա վայր (Ahuna vairya «Honover Enohe Verihe), այսինքն է՝ Ես եմ, եղիցին, է, յաւիտենականն, զուտ կամքն, ամ ՚ի զոյ զարբի աշխարհ՝ եւ «յազթեաց չարին»:

Եւ ապա այս ըսածներէն կը հետեւցունէ. «Գիտութեան «այս նոր գիւտովն՝ Յովաննու աւետարանական Բանն կը տըվարանայ, ՚ի Պարսից եկած է այդ գաղափար»:

Արդ՝ Honover կամ Ahuna vairya առանց նշանակութեան բառ մ'է. yathâ ahû vairyô բառերու աղբււղմանէ կազմութիւն առած է, որք նոյն աղօթքին առաջին բառերն են: Իսկ Enohe verihe կրկին բառքն՝ զորս yathâ ahû vairyo բառից տեղ կը փոխանակէ՝ նոյնպէս զուրկ են նշանակութենէ. բուն բառերուն իմաստն է. գերազույն պետիկն ընտրութիւնն. եթէ այս իմաստին մէջէն հնար եղած է՝ եմ, եղիցի, է, խօսքն ստեղծել, Հայր մեր խօսքէն ալ հնար է թէ Anquetil եմ, Ես, է, իմաստն ծնանի, կամ Հայր մերն թարգմանէ՝ = ընթերցողացս պարզամիտ դիւրամասնութեան վրայ կը ծիծաղիմ: Եւ այս հասարակաց զէմ գեղծանել է:

Honover քանու մէկ բառերէ կազմուած աղօթք մ'է, Պարսից սիրականն Ոչ Աւեստա, ոչ մի մազդեզեան խորհած է զայդ իբր Բան ներկայացունել, որչափ աւելի իբր Արարող Բանըն Զօրաւոր աղօթք մը համարուած էր եւ ոչ աւելի Anquetilի Յաշնայի ԺԹ գլխուն տարօրինակ թարգմանութիւնն պատճառ եղած է այս մոլոր կարծեաց, Նոյն գլխոյն մէջ կը տեսնեմք vācem բառն՝ որ աղօթք՝ գրոյց կը նշանակէ, Anquetil զայդ Բան կը թարգմանէ. եթէ բան ըսէր իբր գրոյց, խօսք, ուղիղ էր. իսկ Բան աստուածաբանական՝ այդ զիւրք նման խորհուրդ մը եւ ոչ իսկ երազած են. իրանեան Երանելին նման գաղափար յղացած չէ զեռ: Anquetilի ճարտգութիւնն է այդ, նման բառն կրկին հետաւոր իմաստից զօդ մը ձգել մէջ տեղ, չփոթիլ ու չփոթել: ԺԹ գլխոյն սկիզբն Սհուրա Մազդա կ'ըսէ՝ Ես այսպէս աղօթեցի եւ երկնից ու երկնքի ստեղծումէն առաջ ուսուցի զայդ Զորտասարի. զոր Anquetil կը թարգմանէ, Այս բանիւ Աստուած գերկին եւ գերկիր ստեղծեց. Աւեստայի գրիչն Չանաղիր է իւր աղօթքն նուիրական եւ հաճոյցոյց տալ, առ այդ Որմզդի կուտայ կազմութիւնն եւ 'ի նմանէ Զրադաշտաւելի հետուն խորհած չէ բնաւ: Մտայածին խորհուրդ մ'է Աւեստայի մէջ Բանին Աստուծոյ յիշատակն խնդրել:

Բ. Միջնորդն կամ հաշտարար. — Աստուծոյ եւ մարդկան մէջ հաշտարար միջնորդի մը՝ աստուածային Էին յայտնութիւնն՝ Բրիստոսի փրկագործութիւնն՝ արգեօք կեղծիք են թէ իրաւամբ քրիստոնէութեան էութիւնն եւ հիմունքն, Em. Burnouf եւ Dr. Marius եւ այլք հակառակելով հաւատոյ՝ 'ի Պարսից առնուած կը ժախի զայս հոչակել եւ Բրիստոնէութեան հիմն զրուած. ըսա այսպիսեաց Մազդեզանց Միհրն՝ որոյ անուն բարեկամ եւ միջնորդ կը թարգմանի կ'ըսեն՝ քրիստոնէականին ծնօղն կամ պատճառ եղած են: Իրան:

Ոչ երբէք մազդեզեանն Աստուծոյ եւ մարդկան մէջ հաշտարարի մը գաղափարն ունեցած է. զանդիկն եւ ոչ իսկ բառ մ'ունի այսմ համբմաստ: Մեզաւոր մազդեզեանն իւր քառութիւնն ապաշաւանօք կ'ընդունի. Դիւատուր (Dvavidad) գրոց մեծագոյն մասն այդ ապաշաւանաց չափովն կ'ըզբաղի: Անքաւելի ոճիրներ կան զորս Փարզարդ կը յիշտակէ, անքաւելիք, ինչպէս՝ սոցոմականն եւ զիականց ընդգեանումն: Sss Fargard I (V), 44, 46, իսկ III, 134 կ'ըսէ. «Եթէ ոք մեռեալ մարդ

«մը կամ չուն ընդաւազէ եւ երկու ամբ սահին եւ մնան ընդ «հողով անքաւելի է այդ անօրէնութիւն յաւիտեանս»»

Այս խտտութիւն յայտնի է որ թուղացաւ ժամանակաւ, սա- կայն հին ժամանակ՝ մեր իննորոյն ժամանակ՝ անաչառ խտտու- թեամբ 'ի գործ կը զրուէր, ժամանակաւ մեղմացաւ այս, նախ- նաքար անքաւելին քաւելի էր, պատիմն եւ ազաչաւի չափն սահ- մանեցաւ. այլ միջնորդի մը գաղափարն անգամ չունեցան: Պը- լուտարքոսի պատմութեան ամենապարզ հատուածն ծուռ բա- ցատրելով՝ կրօնական պատմութեան այս կէան շփոթեցին շա- ատրը: Յոյն պատմադիրն էր գրոց նջլ զլտոյն մէջ Խախի եւ Ո- սիրիսի մրաց խօսելով կ'ըսէ. «Ըստ Պարտից Որմիզդ շուսոյ կը սնմանի եւ Ահրիման խաւարի: Միհր երկուսին մէջն է, առ այս «Պարսք զՄիհր միջնորդ՝ միջին կ'անուանեն»:

Բանասիրական մեծ սաղանդ մը հարկաւոր չէ տեսնելու՝ թէ աստ Պլուտարքոս ոչ թէ արդար Աստուծոյ մը եւ յանցա-ւոր մարդոյն մէջ միջնորդ մը կը յիշէ, այլ երկու հակառակ էութեամբ սկզբանց մէջ բնութեամբ միջնորդն, միջինն, Որմիզդ լոյս է, Ահրիման խաւար: Միհր երկուսին մէջ, արշալոյս եւ վերջալոյս Ահա պարզ եւ ճիշդ իմաստն:

Իսկ Աւեստայի մէջ Միհր ոչ թէ երկնից եւ երկրի միջ- նորդն չէ՝ այլ եւ իսկապատուէր մը, արդարութեան օրինաց դէմ յանցաւորաց անաչառ պատուհասօղն է: Իր փառաբանական ազօթից մէջ կը կարգամբ հետեւեալն.

«Փառաբանութիւն առաքեմբ Մհեր՝ ում զսօք քաջամարտ- վիաց 'ի նիւս երիւարաց պատարագս մատուցանեն. զօրութիւն ճեծելոց, առողջութիւն մարմնոց եւ յաղթութիւն 'ի վերաց թշնամեաց ազերսելով զասնել . . . որոյ բարիպոքեալ 'ի փա- ճուց ստուղլէ զերդ եւ զէն, ապականէ զազգն եւ զերկիր եւ Քլլուիս նմանազից, (umànavic) վրաց, ժողովրդոց եւ գաւառաց. որ հարկանէն զիւսս 'ի զլուսս, պատուհասէն զմեղաւորս, պատ- թէ զխարերայս, հակասակորդն Պերեայց. (Pèris.) որ զուղղորդն «ճանապարհ խտտորեցունէ սուտակաստգաս աշխարհին: Թախէ «ըյազթութիւնն եւ մատնէ 'ի ձեւս անզ յարակաց անպատու- «պոր . . . որ մղէն 'ի մարտ զազմիկս եւ կանգնէ բանակս, «հօր իշխան, ամենիմաստ, կազմօղ ճակատուց, մանրօղ հա- «կատակորդաց . . . որոյ զօրութիւնն անաւոր է, ստակալի»» Տէս Աւեստա Բ՝ տիպ, էջ 45). — Յաչտ Ժ. 10, 18, 19, 26, 27, 35, 36:

Ահա Մհեր նկարագիրն, յորում միջնորդի քայլ մը չերեւելէ զատ՝ ընդհակառակն կը տեսնեմք բոլորովին ընդդէմն: Միջնորդ մը՝ որոյ զբաղումն է պատժել պատուհասել անաչառ անզարար, միջնորդ լինելէ կը զազրի:

Մհեր միջնորդի նուիրումն է Մենտիիւրի յաջորդ խօսքն.

«Մահուանէն չորս օր ետքը հողին Շինվատի (Chinvat) ահեռելի կամրջին բարձանց վրայ կը հասնի . . . անդէն շատ մը «հակառակորդք ընդ առաջ կ'ելլեն նմա. Այլմա, Աստ — վիհատ, (Aeshma, Ast—vihâd,) որք զարարածս ամեն կը յոչաւտեն, եւ իբր միջնորդ (mianji) Միհր, Սրոշա, Ռաշնու, (Mithra, Craosha, Rashnu).» Այս միջնորդ բառէն հակառակորդք կուզեն օգուտ քաղել:

Սակայն այդ անձինք կամ այդ զիրքն կարգացած չեն, կամ թէ կուրօրէն կ'ուզեն զօրծել. վասն զի այդ կարծեցեալ միջնորդութիւնն յաջորդ բանին կը բացատրեն մեզ այդ զիրք.

«Ռաշնու արդարութեամբ եւ առանց մեծի կամ փոքու, բարեպաշտի՝ հաւատարմի կամ ամպարչտի աշտուութեան կչուէ զգործս. Անդ 118: Սրոշա արդարոց ուղոց զայ 'ի թիկունս լանցանել ընդ կամուրջն. 119, 120: Իսկ ամպարչտին յանդիւման լինի Սրոշա եւ քեցէ 'ի կամրջոյն եւ տայ 'ի ձեռս զիւ «ւին Վիզարեշայ (Vizaresha). (161—164)»: Իսկ Մհեր եւ ոչ խօսքն եւ ոչ անունն: Ուրեմն Ռաշնու միջնորդն անաչառ պատօղ է, պատժօղ կամ վարձահատոյց: Սրոշա նոյնպէս արդարոց օճան, ամպարչտին մատնտու. իսկ Միհր՝ անզօրծ:

Այս անգործ միջնորդութիւնն է արդիօք՝ Քրիստոսի մեծի Միջնորդի՝ Աստուծոյ եւ մարդկան հաշտարար զոհին՝ ծնօղն: Արդարութեան Աստուծոյ եւ զլիսապարա Մեղաւորին մէջ կեցած աստուածային եւ մարդկային միացեալ Պատարազին՝ Փռկագործութեան անճառ խորհրդոյն հարեւանցի շուքն իսկ կը տեսնեմք այդ զրոց մէջ: Հնամբ է միթէ մարդոյ այսչափ 'ի յուշոյ անկուշել:

Գ. Սուրբ Հոգին. — Տղայական խաղ մը միայն կարօղ պիտի լինի Աւետայի մէջ Հոգւոյն կոչումն պրպտել: Ահաւասիկ.

Աւետայի մէջ կը տեսնեմք Սպենտ (Spento) բառն. Սպենտ մաիկոս, մաիկոս Սպենիստ, (Spenta mainyus, mainyus Cpenisto). զոր եղծանելով սփոթած են թարգմանել սուրբ հոգի կամ ամենասուրբ հոգի. մեծ վրիպակ է այդ: Սպենտ անցեալ դերբայ մ'է. իսկ Սպենիստ գերադրական Սու բառի, որ շնոր-

հեյ, պարզեյ, առատացունեյ կը նշանակէ եւ ոչ թէ սուրբ, Այս բառականն, իսկ Սպէնտ մաինյու իբր Հոգի սուրբ անձնաւորութիւն, Երրորդութեան մի անձն, բնաւ երբէք մազդեզանց միտքն ինկած չէ. Երրորդութեան խորհուրդն յղացած չէ Աւետարտ. Յաշնա 1, 3, կ'աղօթէ. «Երկուորեակ կրկին ոգիքն սկոչեմ ես, զբարին եւ զչար, ըստ բնութեանն՝ յորջորջեալք՝ «Այս կրկին ոգիք միացան 'ի սկզբան կեանքն եւ մահն եւ էից. «վիճակն ստեղծելու համար»։ Մազդեզեան երկու սկզբանց էութիւնն է այս. Սկզբնական երկու ոգիք՝ մին բարի՝ կենաց եւ մեծութեան եւ զարգացման ծնող, միւսն չար եւ վատ՝ ըզմահ՝ զսխտ եւ զապականութիւն կը ծնանի։ Առաջնոյն բարութեան պատճառն՝ կենսատու եւ ճշմարտին պաշտպան եւ աճումն շնորհելն է. երկրորդին չարութեանն՝ ապականութիւն եւ ստութիւն ցանկն։ Այսպիսի աստուածաբանութիւնէ քրիստոնէական Երրորդութեան խորհուրդն չծնանիր. յորում երբեակ անձինք եւ անբաժանք, աստուած հաւատար եւ համազոյ եւ մի։

Դ. Հրեշտակապետք. — Քրիստոնէական աստուածաբանութեան Աստուծոյ աթոռոց առջեւ անզազար կանդնած եօթն դասուց Հրեշտակաց թուոյն հաւասարաթիւ ոգիներ ունի Աւետարտ. եօթն Ամեշա Սպէնտայք (Amesha spenta.)

Սակայն այս աննշան նմանութիւնն իսկ հաւաստելու համար՝ բոլորովին ընդդէմակաց ժամանակքն եւ իրերն իրարու հետ հարկ կ'ըլլայ շփոթել։ Ամեշա Սպէնտի եօթն թիւն դուն ուրեք կը տեսնեմք Աւետարտի մէջ. եւ առ այդ մազդեզեան աստուածն Որմիդդ՝ Ահուրա մազդա՝ եօթն թուոյն իբր լրացուցիչ կ'աւելցուի. որով բուն այդ ոգիք վեց են Աւետարտին մէջ եւ ոչ եօթն։ Դարձեալ նկատելի է զի այդ Ոգեաց՝ եօթն Ամեշա սպէնտից քոյութիւնն՝ նոր ժամանակաց ծնունդ է. Ամեշա սպէնտ բառն որ զողիտ իբր զատ եւ խումբ կը ներկայացունէ՝ Աւետարտի հին մասանց մէջ չերեւիր. Դարայց Gāthā մէջ բնաւ չտեսնուիր. ալ միայն վերնագիր զլլատարաց մէջ, որք վերջին ժամանակաց կը վերաբերին։

Վերջին ժամանակաց Ամեշա սպէնտք նախնաբար տարտամ բնութիւն ունին. վերացականի՝ այլաբանականի՝ իրականի մէջ կը ծփին։ Պարսիկն բառ չունի առ այդ սեփական, աւետական Ամեշա սպէնտն կ'առնուի 'ի կերի Սպէնտ (Cpent) պարսիկ բառ չէ. որով յայտնի է թէ մազդեզանց վերջին ժամանակաց ծնունդ է այդ եւ Ա. Գրոց վրայ աղղեցութիւն չունի


րնաւ. թողլով հակառակն:

Իսկ պաշտօնիւ սրչափ է երկոցունց խտիրն. Քրիստոնէու-  
թիւնն առաջի ախոսոց Աստուծոց կը նկատէ զանոնք. Մաղ-  
ղեզն իր սասուածն Ամեչայից թուոն մէջ կը համբէ: Ամեչա-  
յից պաշտօնն է՝ հոսից եւ երկրի՝ մեաաղաց եւ հրոյ, ջրոյ եւ  
տնկոց վրոյ հակել. երկրաւոր բնաւիմբ, սրչափ է խտիրն: Եթէ  
միայն մազղեզանց եօթն թիւն Տովբիթայ գրոց միաքն մղեր է  
յայդ՝ Ահուրա մազղայի տեղ կրնար յաւելուլ Յիհովանն, եւ ահա  
ութ թիւ կ'ունենային Գիրք: Եօթն թիւ ՚ի սկզբանէ անտի  
Հրէից մէջ նշանաւոր է. եօթն աւուրք արարչութեան, եօթն  
աշտանակք սեղանոյն, եօթն հացք առաջադրութեան, եօթն  
դասք հրեշտակոց . . . . : Երկարելն ուղիղ մաքրի հակառակ է.  
(Շարայարելի)

ՊՈՒԿՈՅԻ ԵՐԻՅՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ՍՐԲՈՒ ՀԻ ՄՈՆԻԳՍՅԻ



ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ԱՒԻԿԵԱՆ

(Շարունակութիւն) (\*)

Սրբուհի Եղիաբեթն, օրինակի աղապաւ, քսան տարեկան հա-  
սակին մէջն էր, Սրբուհի Հեովիճն՝ քսանուրիքը, Սրբուհի Շան-  
դախ՝ քսան ինը, երբոր Աստուած ամուսնական կենաց ամե-  
նատուրը հրճուանքներէն զրկեց զանոնք: Իրաւ է որ Սրբուհի  
Մանիգան գրեթէ քառասուն տարեկան էր երբոր այրի մնաց,  
բայց՝ ինչպէս տեսանք, Աստուած անոր այրիութեանը չէր սպա-  
սած զանիկայ փչով պսակելու համար. յամուսնութենէ մի միայն

\*) Տե՛ս Պարկեր Զ. Տարէ Իէւ 2:

ցաւեր ու վշտեր ունենալով, հարկ կար անոր կապերը չուս  
խորասկելու:

Բայց հազիւ թէ Պատրիկոս կը մեռնի, Սրբուհի Մոնիգա  
իւր սրտին զգոցմանցը լիուզի ազատութիւն կուտայ. հոգւոյն  
զեղեցիկ բաղձանքները՝ որոնք մինչև այն ժամանակ ամուս-  
նութեան հոգերովը նեղուած մնացած էին, հիմա բոլորովին ար-  
ձրկուելով՝ կ'սկսի սրանալ տրադութեամբ դէպ ի վեր. եւ քիչ  
ատենուան մէջ զիւցազնական առաքինութիւններով կը ճոխա-  
նայ:

Եկեղեցին՝ այն ժամանակուան սովորութեան համաձայն,  
քոզ մը եւ զգեստ մը կ'օրհնէր ու կը հազցընէր անոց որ  
կը խոստանային այրիութեան մէջ յարասուելու մինչև սման,  
եւ եկեղեցական պաշտօններու մէջ ալ կը գործածէր զանոնք:  
Իսկ Մոնիգայի համար այն զգեստը Թագաստայի կոխկոպտին  
ձեռքէն ընդունած ըլլալը չլիայուիր: Կրնայ ըլլալ որ՝ իւր որդ-  
ւոյն օգնութեան հասնելու համար հարկաւոր եղած անկախու-  
թիւնը միշտ պահելու զիտմամբ, կատարած չըլլայ այն սովո-  
րութիւնը: Այս գէթ ստոյգ է որ՝ իւր բարեկիշատակ ամուսնոյն  
հաւատարմութեան փափուկ զգածմամբ, ի ներքուստ երգմնած  
է ուրիշ մահկանացու ամուսին չունենալու, եւ մնացած կենացը  
տէր՝ մի միայն զԱստուած ճանչնալու: Այս բանս մեզի աւան-  
դողն նոյն իսկ իւր Օգոստինոսն է. եւ այն ատենուան իւր մօրը  
համառօտ փարքը պատմելով՝ կ'ըսէ. «Դուն զիտես, ո՞վ Աստուած  
իմ, թէ ինչ էր մայրս այն ժամանակ. զգաստ այրի մը, մաքուր  
ազքասասէր, քու սրբոցդ ամէն տեսակ մեծարանք եւ ծառա-  
յութիւն մատուցանող. օր մը չէր անցընէր առանց ընդունելու.  
Սուրբ Հաղորդութիւնը, առաւօտ եւ իրիկուն երկայն ժամեր  
եկեղեցին կ'անցընէր, ամիտի մտօք, լուռ, չէր զբաղեր օրուան  
լուրերով, եւ ոչ իւր զրացիներուն խօսակցութենէն կ'ախորժէր,  
բայց քեզի հետ կը խօսակցէր, ո՞վ Աստուած, եւ քու ձայնիդ  
միայն ախանջ կը կախէր»: Մէկ խօսքով այն այրի կամանցմէ  
մին էր որոնց համար կ'ըսէ Պօսիւէ. ճշմարիտ այրիք անոնք են  
որոնք՝ այսպէս ըսելու համար, իրենց ամուսնոյն զերեզմանին  
մէջ կը թաղուին, եւ կը թաղեն միանգամայն այն սիրական  
մոխրոց հետ աշխարհային սէրը, եւ երկրիս վրայ առանձին  
մնալով, իրենց սիրոյն առարկայն՝ իբրև իրենց նոր եւ մէկ հա-  
տիկ փեսայն Յիսուս Քրիստոս կ'ունենան:

Իւր ամուսնոյն սուղէն զատ, զորն որ բոլոր կեանքը տա-

րաւ, եւ այս վարմանալու արժանի բան է երբոր Պատրիկոսէ կրամ վիշտերը եւ ցուերը միտքերնիս բերելու ըլլանք, ուրիշ թախճութեան նիւթ մ'ալ ունի որն որ բարեբախտաբար միշտ պիտի չտուէ, բայց նոյն տաննը վերջին ծայր նեղութիւն եւ տառապանք կը պատճառէ իրեն, այսինքն իւր որդւոյն հոգին մեռած տեսնալը, եւ աղատելու համար զայն՝ ազօթեւէն եւ ինքզինքը զոհելէ ուրիշ միջոց մը չունենալը. ուստի՝ որպէս զի աւելի զօրութիւն ստանան իւր թափած արցունքները, եւ Օգոստինոսի պիտոյիցը համեմատ արդիւնաւոր ըլլան ազօթքները, կ'առանձնանայ, եւ առաջուրնէ աւելի լուծեան կը զատապարտէ ինքզինքը, քաշուած կեանք մը վարելու, ամէն տեսակ ինեղութիւններ սփոփելու, եւ ամէն բանէ վեր՝ մաքուր եւ վահանն աստուածսիրութեան մէջ վարժելու:

Աշխարհքիս ինչքերը սիրած չէր բնաւ, իւր երիտասարդութեան ժամանակ նաեւ իւր հասակին եւ վիճակին յարմար զարդ ու պաճուճանքները արհամարհած էր: Բայց հիմա ամէն աւելորդ բաներէ բոլորովին կը հրաժարի, եւ անանկ խիստ պարզութեամբ կ'սկսի հպուիլ որ Պօղոս առաքելոյն իբր օրինակ ցուցուցած ճշմարիտ այրի կանանց կենդանի պատկերն կը հանդիսանայ: Այս արտաքոյ կարգի պարզութեան վրայ կ'աւելցնէ նաեւ ամենախիստ մահացուցում մը: Քիչ բան կ'ուտէ, այնչափ սաստիկ եւ ստէպ ծով եւ պահք կը բռնէ որ այս կողմանէ իրեն նմանը չունեցաւ, մանաւանդ այնպիսի ժամանակ մը՝ որ մարմնական մահացուցումները շատ խստութեամբ 'ի գործ կը դրուէին: Ուտիք եղած օրերը, այսինքն տօն օրերը հեծելով սեղան կը նստի, իբրեւ լեղախառն ըմպելիք մը՝ այնպէս կը մօտեցնէ կերակուրները իւր շրթունքներուն. իւր որդւոյն մուրութիւններուն եւ Յիսուսի Քրիստոսի չարչարանքներուն մըշտատեւ յիշատակը չեն ներեր որ զուարթ խօսք մը ըլլայ սեղանի վրայ, խօսակցութեան կերպն է անուշ, անմեղ, խոնարհ, անկեղծ եւ միշտ Յիսուսի Քրիստոսի յիշատակովը համեմեալ. իւր մահուրնէ շատ վերջը խօսակցութիւն մը չէին յիշեր յորում Յիսուսի Քրիստոսի անունը կենդանի հաւատքովը հնչեցուցած չըլար:

Շարայարեյի

ԱՌ ԶԵՌՆ

Բ Ա Ռ Ա Գ Ի Ր Ք

ԼԱՏԻՆԵՐԻՆ—ՀԱՅԵՐԻՆ

Ի ՊԷՏՐ ՊՊՐՈՑԱՅ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵԱՑ

Տ ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ՄԻՍՔՃԵԱՆ.

ՈՒՍՈՒՑԻԶ ՀԱՅԵՐԻՆ ԼԵԶՈՒԻ ՅՈՒՐԲԱՆԵԱՆ ՊՊՐՈՑԻ  
ԵՒ Ի ՀՈՌՎՄԷԱԿԱՆ ԿՂԵՐԱՆՈՑԻ

Ի ՀՈՌՎՄ

Ի ԲԱԶՄԱԼԵԶՈՒԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ

Ս. ԺՈՂՈՎՈՑ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱԻԱՏՈՑ

1893 — ՌԵԽԲ

ՊՍՏԿԵՐ տասն և հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դահեկան  
Գաւառաց և օտար երկիրներու համար  
քղրատարի ծախսն ի միասին հաշուելով 50 « «

## Խորաքանջիչք թիւ 2 դահեկան

ՊՍՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Նեշիլ փողոց  
Թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան և բերքին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

RÉDACTION DU **BADGUERE**

Constantinople, Péra, rue-YÉCHIL N ° 1